

զի³ այլ եւս յաւելում⁴ ի դաստակերտսն⁵: 50 Ապա թե⁶ զայն ոչ, սակայն ամենայն⁷ երկիրն առաջի ձեր է⁸. զոր եւ տեսանէք տեղի վայելուչ, այն՝ ձեզ, յորմէ ոչինչ պակաս գտանէք ի մենջ⁹ քան զասացեալն¹⁰:

51 Ո՛ղջ լերուք ի Տէր¹¹»:

52 Եւ առեալ տարան զթուղթն առաքեալքն¹² այնոքիկ, որք ի Կեսարիայն եկին, եւ տարան մինչեւ¹³ յԼուռիայ, եւ ի¹⁴ Կեսարիայ դարձան¹⁵, եւ ոչ անդ¹⁶ գտին: 53 Եւ անտի եւլեալ գնացին յԵրուսաղեմ, եւ ոչ եւս¹⁷ հանդիպեալ¹⁸ խոցա՝ տեղեկացան¹⁹, եթէ ի Զոռմ գնացին երկրորեան²⁰: 54 Իբրեւ²¹ խոցա ի Զոռմ²² գնացին, Եղիազար ի Միջագետոս Ասորոց²³ էր գնացեալ, գնացեալ էր²⁴ եւ Տիմոթէոս ի Կորնթոս²⁵ վասն թարգմանութեան²⁶ երկուտասան²⁷ մարգարէիցն: 55 Իսկ Բեկտոր եւ Անաստաս եւ Գայիոս Եգիպտոսի²⁸ եպիսկոպոսքն²⁹, իբրեւ տեսին³⁰ զթուղթն³¹, յոյժ ուրախ եղեն եւ խնդացին, քանզի եւ³² խոցա հալածական³³ շրջէին զկնի Եղիազարու:

56 Եւ փութացեալ գրեցին զնոյն բանսն յայլ նամակ³⁴ եւ յուղարկեցին¹ առ Տիմոթէոս ի Կորնթոս² եւ կոչեցին ընդ նմա զԱնքիկոս³ սարկաւազ, որ յոյժ հմուտ էր բազում

1 *h* թէ *ի/իս* եթէ

2 *h* չիք է

3 *l* չիք զի

4 *h* աւելում / *s* յաւելումն

5 *h* դասակերտս / *v* դաստակերտս / *m* դաստայկերտս / / դաստակերտսն եւ պետս խոցա

6 *hmsv* եթէ

7 *l* չիք ամենայն

8 *l* ձեզ լիցի *ի/իս* ձեր է

9 *l* չիք ի մենջ

10 *hmo* զասացեալդ

11 *Այստեղ hmv-ում հետեւում է ենթագլուխ՝ Առաքումն թղթին*

12 *l* չիք առաքեալքն

13 *hmsv* ի մենջ *ի/իս* մինչեւ (*lo*)

14 *h* չիք ի

15 *h* եւ դարձան / *l* չիք դարձան

16 *l* անդ ոչ *ի/իս* ոչ անդ

17 *o* չիք եւս

18 *hmsv* չհանդիպեալ *ի/իս* ոչ եւս հանդիպեալ (*lo*)

19 *hmsv* տեղեկացան ի խոցանէ

20 *h* երկրորեան / *l* չիք երկրորեանն

21 *hmv* եւ իբրեւ

22 *l* չիք ի Զոռմ

23 *s* Ասորոց

24 *rt* է *ի/իս* էր

25 *hmsv* չիք գնացեալ էր ... Կորնթոս (*lrt*)

26 *lo* թարգմանութեան

27 *l* երկուտասան, *r* ԲԺ-ան, *m* ԲԺ *ի/իս* երկուտասան

28 *l* Գայոս Եգիպտոս *ի/իս* Գայիոս Եգիպտոսի

29 *ho* եպիսկոպոսութեան *ի/իս* եպիսկոպոսքն (*lmsv*)

30 *l* ընթերցան *ի/իս* տեսին

31 *m* թուղթ / *sv* զթուղթն

32 *hmsv* չիք եւ

33 *o* հալածականք

34 *o* նամակի *ի/իս* նամակ